

երկար ատեն եւ աւելի զուտ ձեւով քան բիւ-
զանդական եկեղեցիները, չին հելլենական ե-
ղանակներու գիծն ու հրապոյը:

Մովսէս Խօրենացիի եւ Ներսէս Շնորհալիի
մէծ շարադրութիւններէն ետքն է սանաւանդ
որ եկեղեցական երաժիշտները մտահոգուած
կը տեսնենք մեղեղիսկական գծագրութիւնները,
իրենց երգին զարդարին ու կշռական խմբաւո-
րումները սեւեսելու: ԺԲ. դարուն ապրոյ Տա-
րօնեցի Խաչատուր վարդապետի մը անունը
կապուած է Հայկական հին խաղերու այդ շա-
հեկան ու հետաքրքրաշարժ նօթագրութեան
վերջնական կազմակերպումին: Պէտք է ուսում-
նասիրած բլլալ այդ ժամանակներու հին ձեռա-
դիրները որոնք կը պարունակեն Պատարագի
երգեցողութիւնը, ժամապիրքի մելիզմ-
ները կամ Շարակնոցի եղանակները, դաղա-
փար մը կազմելու համար այն յարդանքի մա-
սին որը հին խաղաղիրներն ունէին երաժշտու-
թեան համար որուն զաղտնիքները կը փոխան-
ցէին: Որովհետեւ ասուուած ային պաշտօնուն-
քի սահմանուած զրեերու վերաբերնուն հա-
մար չէ միայն, այլ մեղեղիսկական արուեստին
իսկ սիրոյն համար ալ է որ այդ խաղերու զի-
ծերը անհուն խնամքով գծուած էն, ծիրանիով
ու մանուչակաղոյնով չքաւորուած, ոսկիով ու
արծաթով լուսազարդուած:

Աւա՛ղ, այն աղէտներուն հետ որ Հայա-
տանի քաղաքական կործանումը լրացուցին,
այդ խաղերու որոշ խմասոր տակաւ առ տակաւ
մոոցուեցաւ. պէտք եղաւ այնուհետեւ շատա-
նալ բերանացի աւանդութիւնով մը, հոս ու
հոն տարբեր աղղեցութեանց Ենթարկուած:
Բայց իր ամբողջութեան մէջ, Հայկական ծէսի
Եկեղեցական մեղեղին եւ անոր գործադրու-
թեան ձեւերը բաւականաչափ պահպանուեցան,
որով մէր օրերուն՝ երաժշտագէտ մը որ նոյն
ատեն մէծ արուեստագէտ մըն էր, կարողացաւ
զանոնք մասամբ վերակազմել, այն մեծանուն
երաժշտը որուն կորուսը կ'ողբանք, Կոմի-
տաս վարդապետ:

Տարի մը տուած, այս քաղաքին իսկ մէջ,
Հայ գաղութը հանդիսաւորապէտ կը յիշեցնէր
այն երկիւզած հոգածութիւնը որով Հայ աղղին
զրադէտները աւելի քան կէս դար առաջ պատ-
ուեցին մէր Վիքթոր Հիւկօ եւ Լամարթին մէծ
րանաստեղծները: Կարելի է այս առթիւ կրկ-

նել այն փոխազարծ շահաղբութիւնը զոր
Արեւմուտքի զիտնականները ցոյց տուին հայ
երգին, հայ հին խաղաղրութեան կորսուելէն
յետոյ: Դժուար է հոս յիշատակել այն բոլոր
զանազան հեղինակները որ երեք հարիւր տարիէ
ի վեր հայ երաժշտութեամբ զրադած ու հայ
արուեստին զոնէ քանի մը պարբերութիւն նը-
ւիրած են: Մատնանշնք միայն, իրը առանձին
նշանակութիւն ունեցող, հօլոնոտացի Շրէօթէ-
րը՝ Ժէ, զարուն՝ իր հայակապ Փհաւութիւն՝ Ժէ-
մէջ, Քրանսացի Վիլլութօն՝ Ժէ. զարուն՝ յե-
տոյ իտալացի Պիանքինին, որ Ժէ. զարուն
նօթագրեց աւանդական եղանակները Հայկա-
կան պատարագին, զանազան շարականներու եւ
կցուրդներու, քանի մը անստուգութիւններով
ու վրիպանքներով, եւ քառասուն տարի տուած,
մէր Հայրենակիցն ու բարեկամը Փիէր Օպըի,
չուտ վաղաժամօրէն անհետացած, եւ որ իր
արհեկեան ուսումնասիրութեանց սկիզբէն իսկ՝
ձգտեցաւ արտայայտելու զեղեցկութիւնն ու
հրապոյը Հայ երաժշտական արուեստին, թէ
Եկեղեցական եւ թէ ժողովրդական:

Կ'ըսէմ՝ ժողովրդական: Հոգ երեւան եկած
է արզարեւ մեղեղիին ամենէն որոշ, ամենէն
յոտակ, ամենէն կինդանի երեւոյթներէն մին,
հինաւուրց Փութեգիոյ ծափափունքներուն վրայ
կամ Աւրարտուի գաշտերուն մէջ: Աւրունդէ
սերունդ փոխանցուած աւանդութիւնը, զոր ժո-
ղովրդական երգիչները, աշուղները, կը տա-
նէին Հայաստանի մէկ նահանգէն միւսը, կը
պահպանէին թէ՝ այս կամ այն տօնին յատուի
հին երգերու շեշտերը, թէ՝ այս կամ այն նա-
հանդի սեսդական պարի եղանակները, զոր կը
նուազէին զունայոց կամ պարկապղուկով եւ
կամ ուռենիէ շինուած փոքրիկ սրինդով, եւ
կամ իրենց ֆեմանչային կնոնտոցին տակ կը
թրթուացնէին սիրուած եղանակները զոր կը
կշռաւորէին դափերն ու համեսները:

Հին հեղինակ մը ըսած է թէ Հայ մը կ'եր-
գէ այնքան բնականօրէն ինչքան, սոխակը: Այս
ժողովարիգը, իր ցրուած գոյութեան տարօրի-
նակ շրջաններուն ու վիճակափոխութեանց մէ-
ջէն, մէշտ սքանչելի կերպով օժտեալ մնացած
է արուեստագիտական արտայայտութեանց հա-
մար: Հմբոնելի է ուրեմն որ եղած է Հայկական
Փօլքլօր մը, արուեստ մը ժողովուրդէն մանա-
ւանդ բղիսած ու գիւղական երաժիշտներէն,

արուեստ մը այլազան, մեծարժէք, մերթ զողարիկ, մերթ եղերական, մին ամենէն յատկանչական ժողովրդական արուեստաներէն որ զոյութիւն ունեցած ըլլան այդ մարզին մէջ:

Հոս ալ, պէտք է որ, այդ ազգի վերջին աղէտներէն առաջ, միջամտէր իրազեկ արուեստագէտ մը, որ այդ հայկական Փօլքօրին ամենէն սրտաշարժ կամ ամենէն ախորժելի երեւյթները հաւաքէր եւ ծանօթացնէր: Հոդ ալ կը գտնենք այն անունը զոր քիչ առաջ մեծարանքով կը յիշատակէի, Կոմիտաս վարդապետ:

Պէտք է նաեւ նշանակել ինչ որ հայ երաժշտութիւնը կը պարտի թէ՛ իր բնիկ դաստիարակներուն, թէ՛ մերօրեայ երգահաններուն որ եւրոպական երաժշտութեան ազգեցութիւնը կրած էն:

Արդէն իսկ, 1700ին եւ հետեւեալ տարիներուն, կ. Պոլսոյ հայկական գլորցի ուսուցիչները, իրենց յոյն կամ ոումէն մրցակիցներուն՝ ինչպէս Փեթրոս Փելոփոնսիսոսի կամ Քանթեմիրցի Տիմիթրիի հետ, մասնաւորապէս զնահատուած էին սուլթաններու արքունիքին մէջ, թէ՛ իրր երգահան, թէ՛ իրր երգիչ: Ասոնցմէ իւրաքանչիւրը իր մասնաւոր արուեստով կամ իր ազգին յատուկ խառնուածքով, պէտք էր զուարձացնէր օրուեան տէրերը՝ անոնց հաճոյքներուն այլազանութիւն տալով:

Այդ հայ երաժիշտները, հին մոսցուած խաղակրութեան նշաններուն մէկ մասը օդապործելով, արժանիքն ունեցան նոր խաղակրութիւն մը ստեղծելու, որ, արեւմտեան երաժշտութեան նմանութեամբ, ցոյց կուտայ իրենց երգերուն անջրապետները, ամանակները, կշութիւնները: Այդպէսով կրցան յաջորդ սերունդներուն փոխանցել ճշմարտութիւնը աւանդութեան մը որ իրենց օրով կը սեւեռուէր: Այդ շարքին մէջ, անուաննենք զոնէ հնագոյններէն մին, Յովհաննէսեան, եւ իր աշակերտները՝ մինչեւ հոչակաւոր Պատա Համբարձումը:

Բայց քիչ յետոյ, այդ հայ երաժիշտները տեսան թէ ինչ կարող էր չահիլ իրենց արուեստը այն յառաջդիմութիւններէն զոր ձայնական կամ նուազախմբային բազմաձայնութիւնը կը կատարէր Արեւմուտքի մէջ: Ժթ. դարու կէսէն իսկ, արդէն կարելի էր լսել օփե-

րա մը (1) որ լեզուով ու երգահանին անունով միայն հայկական էր եւ աւելի թոսախնին կամ Մէջրպէրը կը յիշեցնէր:

Գէորգ Եկմալեանով ու Նիկողայոս Տիգրաննեանով է մանաւանդ որ յայտնուեցաւ արգիական հայ երաժշտութեան ճշմարիտ ողին, որ էր հաւասարակշուուած ամբողջութեան մը մէջ իրարու զօղել քեմերը, մօրիփները, երգերը, զոր հին ու զեռ կենդանի աւանդութիւնը կը հայթայթէր, ու եւրոպական նուազապրութեան ճոխացումները, զանազան զպրոցներու հնչական երանդապնակը:

Եկմալեան ունեցաւ չատ մեծ արժանիքը պատարազի երգեցողութեան բազմաձայն զեղեցիկ դաշնակում մը տալու, Եղանակներու եւ կշուութեանց պատշաճ ներկայացման մը հետ, եւ զայն ճոխացնելով իր ուրոյն մէկ ստեղծագործութիւնով: Թէեւ ոուս ոճի ազգեցութիւնը կը զգացուի քիչ մը հոս, պէտք է այդ զործին մէջ մատնանիշ ընել՝ ի միջի այլոց՝ շահնեկանութիւնն ու հրապոյրը Սուրբ Սուրբի մը զոր այդ առթիւ շարադրեց:

Տիգրաննեան մասնաւորապէս զրած է զաշնակի եւ լարական նուազարաններու համար: Իր զործին մէջ, որ բաւական կարեւոր է, նոյն նկարագիրը կարելի է զարձեալ նկատել. այս երգահանը զիտցած է ներշնչուիլ հին ժողովրդական նուազածուներու եղանակներէն, եւ իր եռեակներուն (Դ Ի Օ) եւ քառեակներուն (Պ Ա Վ Ո Ւ) մէջ ջանացած է երբեք աշքէ չհեռացնել այն ներշնչումը զոր պատճենական աղրիւրներուն մէջ կը փնտոէր, որոնց հին մեղեդիներէն շատերը արտազրեց:

Բայց հայ արուեստի այս վերջին ու նորազոյն շրջանին մէջ, Կոմիտաս վարդապետի անունն է որ միշտ պիտի տիրական հանդիսանայ: Եթէ ան եղաւ պատուական երգիշ ու զաշնակահար, զպրապետ եւ երաժշտապէտ, կրնար նաեւ իրր երգահան ինքցինքը ճանցր-

1) Բանախօսը կ'ակնարկէ այն օփերային զոր Տիգրան Զուհանեան շարադրեց Թերզեանի Արշակ Բ. (կամ Ալիմպիա) տաղաշափեալ լիպրեք բոյին վրայ (խոալերէն եւ հայերէն) եւ որ սակայն երբեք չէ ներկայացուած:

նել։ բայց թերեւս ատկից աւելին է որ ըրաւ։ Հայ մեղեղիական զծին վերահաստատիչ, մեծարժեք հետազոտող ու համբերատար արտապրոդ իր ազգի երաժշտական Փօլքորին, ան ջանաց՝ մէկ կողմէ՝ իրենց ամենամեծ զոռութեան մէջ ներկայացնել եղանակներ զոր վերադարձ եւ պահպանած էր, և միւս կողմէ զանոնք պարուրեց նշանաւոր ձայնական զաշնակութիւններով, իր վաւերական հմտութենէն եւ իր փորձառութենէն քաղուած, իր սեփական խորքին բղխած, և որ, հակառակ իրենց ծայրագոյն հարստութեան, կր յարդէին՝ առանց եղծանելու՝ այդ հնարամիս ձեւով ներկայացուած բնիկ մօրիներն ու կշութիւնները։ Արդ, կընանք առանց սնապարծ ազգային հրպարտութեան, — որովհետեւ իրողութեան մը հաստատումն է, եւ ուրիշ քննազատներ այդայդ բնդունած են, — ըսել թէ Կոմիտաս վարդապետ Փրանսական երաժշտութեան հետ շիման մտնելէն ետքն է որ ամենայստակ բժրոնումն ունեցաւ իր իրականացնել ուղածին եւ իր հանճարը աւելի լայնօրէն յայտնազործուեցաւ։

Արդեօք կա՞յ հեռաւոր խնամութիւն մը հայ արուեստադիտական մտածման եւ մեր ժողովրդինին միջեւ։ Ո՞վ գիտէ։ Ատիկա ես արդէն նկատել կուտայի քիչ օր առաջ. ի՞նչքան զծէր կը միացնեն մեր հին ճարտարապետական եւ զարդաքանդակային արուեստը, որ «ոռման» կը կոչուի քրիստոնէական Սուրբոյ։ Եւ ա՛լ աւելի՝ հին Հայաստանի, արուեստին։ Ի՞նչպէս բացատրել սերա նմանութիւնը զոր ժԳ. զարում մեր վերջին թրուպատուրներէն մէկուն կրօնական երգերը, ըստ Ռիփիէի, կ'ընծայեն Հայկայ որդիներուն նախաօիրած մեղեղիներուն հետ։ Մէր հայրենակիցը արգեօք այդ Հայերէն մէկո՞ւն հանդիպած էր Քորտովայի սուլթաններու

արքունիքին մէջ։ Եւ մնալով կրօնական մարդին վրայ, ի՞նչ անդիտացուած կապէր զոյտթիւն են ունեցեր, որ, երբ վերջերս Հոլանտայի մայրապեսներու վանքի մը մէկ տաղարանը կը ցուցակադրէի, զարմանքով կրցայ հոն զտնել Ս. Հոփիսիմէ մարտիրոսուհւոյն եւ իր ընկերուհիներուն ծօնուած տաղ մը . . .

Բայց այս վերջին կէտը բացատրելու համար, թերեւս պէտք է յիշել որ Փրանսացի ասպետ մը եղաւ անկախ Հայաստանի վերջին թագաւորը։

Այս նշանաւոր եւ սքանչելի նախախայրիքներէն է որ կը ծագի հայ նոր երաժշտական դպրոցը։ Ներչնչուելով այն երաժիշտաներէն զոր անուաննեցի եւ որ երբեմն իրենց վարպետները եղան ու իրենց մտատիպարները կը մնան, այժմեան հայ երգահանները ստեղծելու վրայ են զործեր որ մեծապէս արժանի են մեր իրազիկ ու չաղրութեան։ Մափահարութեանց միեւնոյն զումարին մէջ պարփակենք ուրեմն, նաև անունները զոնէ անոնցմէ ոմանց, Աարգստանի, Պարթևեանի որ աշակերտն է Վէնսանտ'ինտիի եւ որոնց զործերը պիտի լսէք քիչ յետոյ, Ալէմշահի եւ իրենց այլ եղբայրակիցներու, որոնք իրոր օժանդակ ունին արուեստադիտներու հոյլ մը, պատուական երգչուհիներինչպէս օրիորդներ Մարգարիտ Բարայեան, Հայկանուշ Թորոսեան եւ իրիս Պիւլպիւլեան, նուազածուներ ինչպէս Տիրան Ալեքսաննան, ու Փարիզի հայ երգչախումբերը, այնքան ճապուէ եւ իրազեկ, կաղմուած՝ ոչ թէ արհեստով երգիներէ, այլ չերմեռանդ երաժշտասէրներէ։ Նոր արուեստի զպրոց մը իրականացնելով բոյորն ալ արեւելեան հինաւուրց կարգերուն (ոօծէ) մեղեղիական եւ կշուական ներչնչումը հաճոյքով կը միացնեն այն զահնաւորական ճոխութեան զոր զիտցած են ստանալ մեր Արեւմուտքէն։